

THE U.S.H.

ԳԵՇԻՆՃԻ ՍԷՆԷ

ԻՅԱՎ ՃԷՐԱԶԻԼ ԷՎԿԵԼ ԻՅ

1870 ՅՈՒԼԻՍ 29 ԶԱՐԵԻՄՊԻ:

ԱՆՁՔԱՆԿԱՅԻՆ ՕԳՈՍՏՈՍ 10

ՆԻՄԷՐՈ 1306

ԻՍԹԱՆՊՈԼ 29 ՅՈՒԼԻՍ

ԽԱՐԻՃԻՅԻ

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՀԱՐՊԻՑԻ

ԳՕՐԷՆՀԱԿ 29 յուլիս – Տանիմար, Գա հիւրիւմէթինին պիթարաֆ տուրաւ, հաղընը իւրն իտէն ընտիր պէհաննամէ, էհալինին զայէթլէ խօշնուստուզլուզու, հու մուհիպ օյմուշ տուր : Մէջգիւր պիթարաֆլըզ Գարարը, Բուօհանըն թէ, էսսիրինէ համլ իտիլմէքտէ տիր :

Պեր լօգ Բրուսիա վէ Յրանսա թիւճ-
 անք գէտիւրի, մէջիւր մուհարիպ տէվ-
 լէթլըին քօլա կէզէն հարպ սէֆիէէլըի
 էրիւնէն գուրթուլմագ իշին, Տանիմար-
 անընէ իշիւթօր լիմանընա սըլընմըլլար
 արք.

Գրադպիւհ 29 յուլիս – կալիչիա
էնալէթիկն լէն ղազէթալարը, եւ ք
տիլ վէ եւ քնիէթ, Ծրանստեա թա-
րաֆ տուրմագտա տըրլար, Նիկնիք
Բօյօքի նամ ղազէթա, շտիտ սուրէթ-
տէ Բրուսիտեա գարշը հիւնմ իթմէք-
տէ օլուպ, Ավսթրիանըն Ալաման ղա-
էթալարը թարաֆընտան, Բրուսիտ
նէվլէթի հազգընտա իզնար օլունան
հիւսնի թէլէնհիւս իւզըրինէ տախի ճա-
ր սըրքումագտա տըր :

Բարին 30 յուլիս - Կոլտա նամդա.

[illegible]

Վիեննա 29 յուլիս-Սվաթրիա հիւ-
նւմէթի, 162 միլեօն ֆիօթիս իսթիգ-
ող իթմէք իշին, Միլլէթ Պանդար
է մուսապերաթա կիրիմիշ տիր, Հար-
նէն նազըրը, ասաքերէ, չափուք սու-
թան զաթիւրէ վէ էշեա եէթիշտիրսի-
ր իշին, պաղը Թահնաբար վէ էա,
Փլար իւն ահօպէթ իթմիշ տիր : Տէ-
ր քի, կալիշիա էնալէթիւտէ, Սվաթ-
ա իւն Յրանսա տէվլէթլէրի պէյսին-
, Թէտաֆիթի վէ Թէարբուզի (պաշ-
տողական եւ յարձակողական) պիր
Թրհատա ագոթ իտրիմէսինէ մէնֆաաթ-
կէսթիշիշլէր վուզուս պուլմուշտուր
նօրդէ շէշէշէշ, Սվաթրիա տէվլէթի
ն, Բրուսախեա զարշը մուհարէպի
մէտիյի հալտէ, խարապ օլմուշ սա-
նանազընը իտտաանա չըգըշմըշ օլ-
ղոնուսան, մէզքիւր զալէթանըն նիւս-
էրի հիւքիւմէթ Թարաֆէնտան թօփ-
թարըւմէշ արր :

Պէտէն 29 յուլիս Ե Պէրլինտէն աւը-
նան խապերէր, Գօնթ տը Պիզմարզըն,
Գրքաւ ին պերլիքտէ մուհարպէյէ
քիթմիշ օլտուղուն պիտիքմէքտէ տիր-
լէր ։ - Սապզգ Բարիստէքի Բրուսիա սէ-
ֆիրի Պ. տը Վէրթէր, Ֆէնա աուրէթ-
տէ կէօզտէն տիւշմիշ օլուպ, խրտմա-
թը տիրլումթիզընէր թէրքիթմէքիւզ-
րէ տիր ։ - Հաննօվըր գըրաւընըն օլու-
Տանիմարգա տօնանմանընտա պիր մէ-
մուրլիյէթէ կիրմէքտէ տիր, - Բրուսիա.
նըն Հարպիտէ նազըրը, Հաննօվըր ասա-
քիրլիլիյէ, տնճաք, աթիք Բրուսիա է-
նալէթլէրինտէ գուլանըլմալըրըն էմր
իլլէմիյ տիր ։

Պրիւստէ՛ ԶԼ յու՛րիս — Բրուսիտներն
Գօյնեք չհրինտէն , պու կիճէ պուրա-
նա վաթը օլան պաղը քիստէլը , չհհրի
մէջպուրտա , աղբը պիւր գարըըզըզըզ
պուլունմաջ տա օլտուղունու պիւտիքի-
լը տիւր , Մէջքիւր գարըըզըզըզն սե-
պէպի պէտան գըլընմամը իսէ տէ ,
Բրուսիս մէմուրաբընը , Լանտուէհր
սուքիքիին թօթլամաջ իւզըի մուպաշ-
րէնի իթմիլ օլտուղլարը մուսմլաթա
գարըզ կէլինմիլ օլտուղունտան նէլէթ
իթմիլ տիւր տէյի իթմիստ իթմէյէ հէր
նէվի սէպէպիւր վար տոր :

ՍՅԲազպուրկ (Ֆրանսա) 31 յուլիս-
 Պուրատա, Միլեթ Մուհաֆիզ Կե-
 րեյիւ, Թէշեյի Խաթիւն, Կէ մէջքիւր
 Կեօրիւք, 25 տէն 50 ճաշնա գատար
 լան տտէմիլթտէն Խաթրէթ պուլունմազ-
 տա տոր :

Բարիս 31 յուլիս – լիբրթլմպերկ
բարլիին, շու աթիտեքի տիգգաթա
անան քելամարը սեօյլեմիլ տիր տեհիր .
« Հէր նէ տախի վուգուա կէսէ ,
յու մէալիքին էհալիսի , եհիկրմի սէ-
ի իլին խարապ օլմուշ տուր , վէ շիմ-
իքի մուհարեպէ , Սմերիգանա հիհըթ
թմէքտի օյան թէպաալարմըն սանը-
նը , հատտ ու հիսապա կէլմէզ սու-
թտէ արթըրաճագ տորր . :

Ֆլորանս 30 յուլիս - Իթալիա Գը-
ւիլ Վիթերբո (Բաբա սինթորո) Թա-
սֆարենա, 20.000 նէֆեր ասաքիր
սալ իլլէտի, Մէլքիւր մուհաֆըզ օր-
ուուու, Ժէներալ Լա Մարթորանըն
մանտապը Թազիթըտա պուլունմադտա
րը :

Պատեն (Ս.մանեա) 30 յուլիս - Պա-
են տեմբր եօլու իւզերինտէ, աշըր
րդ գալա զուհուրա կէմիշ տիր, Պիր
ւհիմմաթ թընյի, Մանհէյմ իլէ Գա-
ւրիւն արասընտա աթէշ ալարագ-
շնէքէր իլէ տօլու իքի արապա բաթ-
որ, վէ պիր գաշ քիշի տախի էօլտիւ-

Մարտի 30 յուլիս - Գուկասյան
 րազ օրսուլարընը թէքէ իթիլ, վէ
 ինի պուրատա պուլունմուշ օլան,
 բանն Զուպ ասքըրլէրի, իմանա
 ըրըմըշար արը: Թիւճճարար Գա-
 րասը, Յրանա հիւքիմէթիին,
 նիգ իզգէրինտէ պուլունան թիւճճար
 լէրինէ տօգունուլմամասը զըմընտա,
 լապէրաթա կիրիյնէսին Նիտազ իյ-

էվէթ Իւզրէ, պիւր մէքթուպ նէշը իթ-
միշ տիր։ Դըրանսա ստանճաղը թահթըն-
տա պուլուննոն կէմիլէրին, էմսիեթթէ
պիւր հալտէ օլմաողղլարը, վէ մուհա-
րէպէ սիկուրիթաքնա դօնմանա էմհ-
թահիեթթէրի պուլունտողու իչին,
անճադ, պիթարաֆ տվլէթթէր սան-
ճաղը թաշըմագտա օլան կէմիլէր թու-
թուլմագտա տորլար։

Բարեխ 31 յուլիս — Տիւն տէյիւէ կէ-
վէլիսի՝ կիւն, Շալոն օրտուկեանցնա
կիթմէք իւզրէ, Բարեխի թէքք իթմիշ
օլան կարա Մօպիւ թապուրլարը, սիւնա-
սըզ օլարագ, Էօլա չըգմըշլար տըր,
Մարէշալ լը Պէօֆ, միքուսման կէնն
ատմէլթին, պու թարիզէ Էօլա չըգ-
մալարընը Էմր իյլէմիշ տիւ, չիւնքի,
միւշաթիւնէյ դաթ, թէնիւպէսի պու-
լունմանտէ ատմէլթ էլինէ, նէվթարը
սիւնշար վերիմէսինէ դարշը, աշըր
միւշազալար պուլունմագտա տըր տէ-
յի տիւշիւնմիշ տիւր, չիւնքի Էսկի ա-
կերլը պիլէ, քնտի սիւնշարընը, տէ-
միւ Էօլ արապալարը իչինտէ զէտէլն,
մէմիշ սուրէթտէ հըֆը իյլէմէք զըմնը-
տա, պիւլիւք կիւնիւքլըր չէքմէքտէ
տըրլըր, Մէզքիւր թապուրլարն սիւն-
լարը, Շալոնտա թէվզի օլուննագ
տըր:

Քաղաքի 31 յուլիս — Որոտուհայ խի-
թապէն չըգաբըլան պիր էմնամէ, Յը-
ռանսա առաքիրնէ, Կէրէք Յըռանսառ
է Կէրէք տիւշէն Վեմլիքիտի, էհա-
ինին վարտամթընա ապլա տօգանըմա-
նասըն էլսթար իյլէմի տիր :

Հարպիյէ նազըրը : Սուասոնտա պիր
հիթիեաթ օրտոսսու դուրուլմասընը էմր
թմիշ տիր :

Քարիս 31 յուլիս — խորամեծի աս-
տերիչէի իճըա իլլէմէ, իսթէմէ յիգտէ,
ննգպէս իլլա իաիլմիշ օլան պիթ Բրու-
իալը Լանաուէնը, քէնտի իլամնը
նիլաթիքարի գապուլ իլլէնէրէք,
օլլէ սէօլլէմիյ տիր:

«Պէն, պէն էվլատ սահիպի պրբէ-
լերիմ: Եւզատտէմէրի, պիւլիւք
էհլիքէլրէ սալար իտիմ, ֆազաթ
խմոր տուրլուն պրբ հալ քէսպ իթմի-
իմ տիր: Պէոյլէ օլտուղուն հալտէ.
Սմիրիմ թէհլիքէտէ պուլունմանա-
նտան, պէնիմ էվլատլարմէ էօք.
Եւզ էվլանմանազար տրբ: Դէ գա-
նիմ տալլիշի հալ էննիտտէ իպգա օլուր
տէ, օլ վազըթ էվլատլարմէ իշին լա-
ոյնանա միւքթէտիր օյանադոր տրբ:

Բարիս 31 յուլիս - Խմբագրություն
տուեա կիթմէք իւզը: Բարիստէն եւ-
լըգաղընտա, Հաղըր պուլունան
ըր զաթ, մուծիպի թէհասիր պիր էքի
սլին նազլիլթինի իլլէմի տիր:

ՏՎեր հօլ արապաւնա կիրիւնէք
սըզգատա, իմերաթօր վէ մախտու-
կէնն Բրէնա, քէնտի ճէտուրուգաւ
կիւլեբեիւզիւխիւնինն ապա պիր
լի կէվէսիւթան իմերաթօրիւա իւլէ,
հաթը գալպ իւզըր վէտալաշմագտա
իւլէր: իմերաթօր քէնտի օղտնունն
տունն թուլթուպ, պիրիքտն արապա-
կիրտիւթահնտ, իմերաթօրիւա

Իրենսի դուճաղատը , վե՛ր Եւլլահա սը-
մարտաղգ Լուի՛ , Հէր յէստէն էվվէլ,
քէնտի վազիֆէլէրնի իճրա իյէմէյե
պաղ. տէտի՛ : Իմբերաթօր՝ տախի, զա-
վէր պիր սէա իւլ՝ քեաֆֆէմիզ տախի,
վազիֆէլէրիմիզի իճրա իտէմէյիզ , տէ-
տի :

Իքննի սանիեւտէ, արապաւար եօ-
լա լըզմըլար խոի : Օլ հենկեամտէ,
իմբերաթօրիա, ելէրի իլէ երևզ իննիւ
գարաար, վէ սէլ կիպի երւրիւլէ իթ-
մէքտէ օլան կեօզ եաշլարընը կիզէմէք
իչին, պիհուտէ, եերտէ չալըշաղտա
խոի :

Սէրայա տէօնտիւքտէ , միւշարիւշ-
հա հաղընթլէրի տիգ իւզգըրինէ կէլիպ,
Ֆրանսա , իմքերաթօր, վէ քէնտի մախ-
տումի իլին , տուա իլէմէյէ պալլատր:

Լժևորա 30 յուլիս - ՍՅԷնտրըրո
ղազէԹաւը , 25 Թապուր Ինկիլիզ աստ-
քիբիւն , հաթէքէթի Ինրալիէնէ հա-
ղըր պուլունմաւը Իշին , Թէտալիբլէրէ-
ն ալընմըր օլտուղունու պէնան Իթ-
միլ տիր :

Մէջ 31 յօւրիս . կէօնիւլիւ ասա-
քիր Եազըրմալլըրա , պիսիւք զայրէթ-
լէ տէվամ խորմէքտէ տիր : Գահվէ
խաստէմէլըրինին քեաֆֆէտի տախիկէօ-
նիւլիւ Եազըրմըլ օլտուքլարնտան ,
գահվէ խաստէմէլիյնին , կէնճ գաըրլար
իճրա իյլէմէքտէ տիրլէր :

Բարիս 29 յուլիս - Ֆրանսա վե Բը-
ռուսիանն չարգաճը աաաքիրը , յվմու-
լն ղայրը սուրելթտե , պիրպիրլերինն
աստ կելտիրը , Իքի թաղմ տախի ,
զիրպիրլերիննտն 1500 ատրմ գտտաբ
իրադտա տուրտուլար : Բուսիայլրար

ալթէ իմտիւիւր, լաքին քէնտի գուր-
ունլարը, Ֆրանսըզլարըն տուրտուգլա-
ր եէրտէն 150 աւորմ գատար իւրու-
է տիւլիւպ, օնտան պերիյէ եէթիյէ-
էտիւր: Պատէհու Ֆրանսըզ օֆիշու-
ը, գարշըլըզ ալթէ իմլէրինի,
էնտի ապըրէրինէ էմր իյլտի, լաքին
ունլար տախի, իյի նիշան ալամատը-
ըրընտան, գուրունլար, պիւ իշ կէ-
տէտիւիւր տէյի կէօրինտիւ, իքիննի
ըրա, տահա զիտատէ տիգգաթլը սու-
էթտէ ալթէ իյլտիյինտէն, Բրուսիա-
նըլարտան պիւր քաշ քիշի տիւլտիւ, վէ-
իկէրլէրի տախի, գաւաթա եգաշլատը-
ր:

Սթորազպուրի բխգո պոստւ , բարաս
ըն թաշիմ ու թէրպիյէսին մախսուս
ան մէքթէպլերի , շիմտիքի հատե ,
քէրի խասթախանէլէ թահկիլ իթ-
րիվէսին էմր իյլմիյ տիր :

Զվիշերի հուսուստունն ա վազը Գա-
թման նամ մահալլաէ օրսու գուր-
շ օլան Պատեն վէ Պազիքնա տա-
րէրինանէ պազըլարը , գօյա կէզմէ-
քէն , Զվիշեր հուսուստունն կէ-
օլտուգլարունան , Զվիշեր ասաքի-
անլէրին կզէրինէ աթէշ իթմիշ վէ-
լերն տաղըթմոյ տոր :

ՎԵՑԱՆՊՈՒՐԿ ՄՈՒՀԱՐԵՊԵՍԻ
ԱՎԱՓՐԱՆԿԱ օգոստոս 5 տէ չըգա
ան ՆԻՈՒ ՖԵՐԻՔ ԲԵԼԱ ՂԱԳԷԹԱՍՐՆԱՄԱ

իրանաբերն պէտք ունի
ընդին պիտիմեք աշխու
տա 3, իբրեքն աշխատ
2, լէ ինքնեք լէ ապրի
աշխատեք ինքն ին զըշ
արևունաց տըր:

Մէքթապ լէ ապրի
Պէտքունա ճըղուն եօ
ուա 407 շիւմըլուն խա
նէաէ ԼԵՎԵՍ ԷԲԵՐԸ
Քապալանէսն կար
պետ Բ. Փաշունեան իմ
նէ կօնաէրէրէս տըր

մեղքերը մուհարեպե իւզերինն անխտէքի թափարի մալիւմաթար օգուճույտուր :

Բրուսիալար տիւնքի կիւն, վաղըս գանլը լաքին բարաք սուրէթտա Սաար-պրիւքնին ինթիգամընը ալտրար, Բը-րուսիա վէլիի ահտը թարաֆրնտան ա-լընան իսպարէթէ նէգարն, ժնէրալ Տուէ գոմանտարնտա թաճթընտա պու-լունան վէ 13 յուլու 14000 նէֆեր ա-սաքիրտէն իպարէթ օլան թապուր, էն աղը 100.000 Ալմանեալը ասաքրտէն իպարէթ օլան իւշ ֆըրգայի օրտուեա գարը կէլիյ տիր : Վաղըս Ալմանեա-լըլար սաեքնա չօլուրդ իտիլը, լա-քին Ֆրանսըլարտա էյի պիր մէվըտա իտիլը, պուճու իլէ պերապը Ֆրան-սըլար թէլիւթ օլմանա մէնպուր օրտու-լար: Բրուսիալար թապուրարընը թաղ-սիմ իթմիշ օլմանտըլարնտան, էն աղը 40.000 Բրուսիալար, մէղքերը մու-հարեպե իւզ օլմուլար տրը :

Պաղը գալան 60.000 ասքըր մուհա-րէպէ իթմիշ օլմանա իտի տալի, պուճ-լարն հաղըր պուլունմալարը մուհա-րէպէտէ պէօլիւք իշ կ'օրէնէ կիւնտէ չիւ-հէ եօգ տուր :

Պիր չօգ ասքըր իլէ, Ֆրանսըլ օր-տուսունուն պիր գըսմընը պասմագ շէ-րէֆի Բրուսիալը ժէնլըլարա տիւշ-էր, լաքին, մէրգուճան 120 000 ասա-քըր, պէօլիւք թէլէֆիաթտան սօնրա, ժէյսպըրէ թէլիլըլարն զապթ իթմիշ-լէր վէ թուլտուլարըն էսրէր 500 տն զիւեատէ տէլի տիր : Պու խուսուս Ֆըր-անսըլարըն պէօլիւք գուվէթիէ գարըր կէլիւթ օրտուլարընա վէ սիւլալարընը իսպարէթ օլմանտէն պիր իսպարթ տրը :

Իկըր մէղքերը հիւսիւս տահա գի-եատէ պէօլիւք մուհարէպէթէ պիր պաշլանկըն օլմանա իտի տէլի գապու-լար իսպար, անըն մաղսէտի տալի Մաք Մահօնուն ֆըրգայի տօնանմարընը, ճէնուպա տօղրու սիւրմը վէ պու սու-րէթէ մարէշալ Պաղէնին օրտուսունտան տերըմագ իտի :

ՏԱԽԻԻԻՅԻ

Թէվաթուրն սէօլլէնտիկինն նէ-ղարն, Ֆաղը Մուսթաֆա փաշա հազ-րէթէրի Մալիյէ նաղըրը, վէ Մէհմետ Բիւշտի փաշա հաղըթէրի տալի Տա-ալի նաղըրը նապօլունաճաղար տրը :

— Իսթանպուլտա իսքեան իտին պիր Մաղըմ Ֆրանսըլար, կ'օնիւ-լիւ ասիլը եաղըրը, վաթմալարընը մուհաֆագա իյլիւք իւզը: պու կիւն Տէրասաթէթտէն եօլա չըգաճաղար տրը: Իսթանպուլ թէրք իտիւլէն Ֆրանսըլ-լար տալի, գանլարը իլէ տէլի իս-պարէմ աղէլըլիլէ վաթմանա իսթմէթ իթմէք մուգատտէս վազիֆէթէրի տըր իսթըր պիրէ: Ֆրանսըլ օրտուսունա իեանէ օլմագ իւզը պէլիլընտէ պիր իեանէ տէֆէրի ալմըլար տրը :

— Բալաթա սէրաբնտա վաղը մէք-թապի Սուլէմանի Ֆրանսըլ մէմուր-լա-րնտան պիրիսի, աթիտէքի տալէթնա-մէյի Գուրիէտէ տէրն իթտիլըլէ: քիւն-տի վաթմանտալարընը սիւհա տալէթ իթմէքտէ տիր :

Սիւհա տալէթնալարըն, սիւնօրա կիտին եա աղիւք վաթմանտալարըմ: Սիւնօրու-մուգ տէլի եալընը թէլիլէքտէ: Իւ-լա տիւլմինին հիւսթիւ թաճթընտա տրը: Նէ տիւնօրում, Ֆրանսըլ թօլիւրընըն պէօլիւք պիր գըսը իւզըրնէ հիւսթ իտիլիւթ տիր: Գարընտալարընըն չօ-ղու օրտա տէրիւթիլէ տիր, վէ Վի-սանպուրի վէ Վօրթ մէյտանը մուհա-րէպէթընտէ գուրուճա ըսթ կէլիլէք եարալանանլար իսէ: Ֆօրպագ իսպթա-լանէլըրնտէ ինթիգամ պաղըրըլար գ վէֆաթ իթմիշէր տիր: Պիգ եարըն էօլիւթ շէրպէթիսի իշմիշ օլան գարըն-տալարընը իւզըրնէ աղլանաճաղըր-պու կիւն կիտիլմ անլըրն եերինէ կ'-լէլիւթ թէլիլէքտէ օլան վալիտէլի մուհաֆագա իտիլէր իշմիշ կիտիլմ պիր մէվը թուլալմը, վագատ թու-լանաղըմը մէղքերը մէվը պէօլիւք

պիր մէվը տէլիլ լաքին պուճու իշմի-աղ շէրէթի օլմանաճաղ տրը: Սիւլի-վաթմանտալարընը սիւլըրն օրտու-ղում պու տալէթնալէ կ'վէլ իսթանպու-լա իսքեան իտին Ֆրանսըլ գարընտա-լարընը տան չօղու վաթմանըմըն մու-հաֆագաթնա գօլմուլար տրը :

Մէքթէպի Սուլէմանին քեաֆթի-յի Ֆրանսըլ մէմուրլար, հէրնէ գա-տար մէմուրիւթիլը իթմիշա իտէր ի-տի իսէ տէ, սէֆիւրէրնին վաթմանը լա, քէնտիլըրնին Ֆրանսանըն մուհա-ֆագաթնա թալիսի իյլէտիլը: Սալի-պիր չօգ գաթլար, քէնտի վազիֆէթէր-նի իճրա իթմէք իշմի եարըն եօլա չը-գաճաղար տրը: Պիգ տէլիլ եալընը տնլըրն տուլաճը օլմանաղը, իլա ա-ր-գալարընտան կիտիլէ իշմի անլըրն թէլ-լիլէք վէ շէրէթէրնէ հիսթմէնտ օլ-մաղըր վէ էկըր Ֆրանսա պիր աղա դա-լէպէ իլէլիլ իսթմէթտու իսէ, հիւ տէ-լիլ իսէ կ'վալարընը, հէր վաղըմ էօլ-միյի պիլըր օրտուլարընը Էրոպանա պիր տէֆա տահա իսպարթ իտէնէլիլ տիր :

— Տիւնքի կիւն գրալարընըմը տան պիրիսի, իսթանպուլ իտիլէք, կ'իւ-պիլէ, Օրադիլըն մաթալապարնտան քէն-տիսինն տալէթ իտիլիկինն, վէ գի-եատէ իւզըլմ վաթ իտիլիկինն իսպար-լիլըմի տիր :

Հէրքէս սէրպէթ տիր իսթէտիկի եերտէ իշմի, վէ պիր առամա գիեատէ փաշա թէլիլէք իտիլէք, Էրիւնտէն չըգաթնագ, անըն մէնֆաթթընը մուհիւ պաթաք տրը, պուճուրա պիր շէյ տէ-լիլէք, լաքին, տօթիւլարտա րիւ-լէթ իտիլմիսի ֆիլիլէքտէ օլան պաղը մուգատտէս նօթթալար վաթ աղը քի, կ'իւլի շէրան վէ նիւլալմ պիր շէյ տէ-լիլէք, լաքին, նէգաթթէթ ու իսթանպու-լիլէք վէ թէրպիլէ նէգաթնտէ, զանն ի-տիլիլէք քի, տալիս շաեանը թալիսի պաթաք կէլիլ տիր :

Օրադիլը պու խուսուստա, եանի, ասթիլարը եանընտան առամա աթաթթ-մագ խուսուստա Էթէլիլ իտիլու կիթմիշ օլմուլ տրը, շիւնքի, միլտա-նէ չըգաթնա պաշլարտըր իւք կիւնտէն պու նէգաթթէթ իճրա իթմէքիլէ մի-պալարէթ իլէ տէվալ իյլէմի տիր: Վէ զանն իտիլիլէք քի, պու նէգաթթէթ եա-լընը պիլիլէ հաղըմըմտա մարուֆ պուեուրմագ, Մասիս հաղըրտա տալիս մարուֆ պուեուրմուլ տուր :

Սէնա իտէրիլ :

ՍՕՆ ՇԱՎԱՅԻՍԷ

Մ Ո Ւ Ն Պ Ե
ՅԲԱՆԱՍ

Բէնի մալիւմաթար, Պու սապահ-քի թարիլէ Վօլար շէհիր էմինի թա-րաֆընտան ալընան պիր թէլիլար, Բրուսիալար Բէնի կէլիլը տէլի Նը-լէսթաթն իթմիշ շէհիր էմինի թարա-ֆընտան վերինէ հալաթիսի եալանա չըգաթնագ, իսթմիլէք Բրուսիալ-լար, սալ գըրնտան Մալիլը իւզըրնէ եերիւեիւ իթմիլէք տէմիլ տիր :

Մէյ 8 օրտու-ժէնլըլար տիւ Ֆալիլ, Մարէշալ Մաք Մահօն իլէ իսթիլաթտա պու-լունմուլ տուր: Օրտուսուն զալիլէթի աս-լա պօղուլմաթը տրը: տիւնտէն պիրու պիր չաթըմա վուգու պուլմաթ: Ֆը-րէլէլիլը մուհարէպէթնտէ 140 պիր Բրուսիալար 33.000 Ֆրանսըլ իւզէ-րնէ հիւսթ իթմիլէք :

Միլ քաղար իթմիլէք, Մուհարէպէ-նէ կիթիլիլ օլմանա ժէնլըլար Ֆալի-լէն ֆըրգայի օրտուսուն (պիր ֆըրգայի օրտու 34-40 000 նէֆէրտէն իպարէթ տիր) պիսիլգուրուգ կ'օրմէքիլիլ օր-տուեա գալուլմուլ տուր: Մարէշալ Մաք-Մահօն, քէնտիսինն էմր օլմանա հարէթիլէր իճրա իլլէտի, պու կիւն ասլա չաթըմա վուգու պուլմաթ: Վիւ-

քէլիլըն պէեանմալիս ճօլուլուգ իլէ գապուլ օլունտու :

Բէնի զալիլէթնալ շէհիր իյլէտիկի պիր ֆըրմանա նէգարն, պիրիսի, իւ-շիւնքի, տէօրտիւնէ վէ եէտինն աս-կէրի Գօլար տալիլիլտէ պուլունան գաղալար, վէ սէքիլիլնէ գօլտան օլան Սաթ, Լուաւ, էն, Բօն վէ Օր գա-ղալարընը մուհաթնէ հալիլնէ վազ ի-տիլիլ օրտուլարըն պիլիլիլ տիր :

Մէյ, սալը: Բրուսիա օրտուսուն, Մար իւզըրնէ ճէմ օլմագտա տրը: Բը-րուսիա գըրալը, օրտուի քէպիլիլնէ Բէ-զիլարնէլիլնէ նաղ իյլէտի: ասլա պիր չաթըմա վուգու պուլմաթ :

Բէնի թէլիլար, Մէյ, սալը: Օրտուսուն պէօլիւք գըսը, Մէյ ժէնլէնտէ ճէմ իտիլիլ տիր: Մարէշալ Պաղէն, օրտուսուն գօմանտան Լըշըն տիւլէնտէ իյլէթիլ տիր: ժէնլըլար Ֆը-րանսըն ֆըրգայի օրտուսուն, նիգաթը սուրըն Ֆըրգայի օրտուսուն, կէրի շէքիլ-մէքտէ տիր: Իսթիլաթթ Գարօլէն, Մարէշալ Պաղէնին օրտուսուն կիթտի:

Բէնի 9 օրտու-

Սէնալմ մէլիլիլտէ տիւք տը Վը-րաճօն շէլլէ սէլլէտի: Իսթիլաթթ հաղ-րէթիլիլ, իթմիլէք իսթիլէք պիլիլէրի եէնիտէն ճէմ իթմէք իշմի սէլլէթիլ տիր: Իսթիլաթթ հաղըթիլիլ, սիլիլէրի ճէմ իթմէք իշմի հալը հաղըրն իթմի-լիլէք իլլա օլմանտա պէլիլէք իս-թիլիլ, պիր գալ տէֆա պօղիլնէ վը-տիլ, լաքին մալուպ օլմանագ, օրտու-մուգուն էն պէլիլէք գըսը, հիւսթ ժու-հարէպէթ իսթիլաթթ մէղքերը օրտու-ֆիլիլիլ հաթը պիլիլէք գաղանտըրաճագ տրը: Սիլիլիլիլ պօղուլմաթ տրը, պիլ սիլլէն ումում սուրէթտէ թաճ-ր'րի ասաքիր իտիլիլէք իսթիլիլ: հէր շէյ հաղըր տրը: Բարիս մուհաթնէ հա-լիլնէ վազ օլունմուլ վէ ուզուն միւտ-տէթ մուհաթնէլէ գարը գօնապիլիլ: Վէնիլիլիլ սաթը եաղըմագ իշմի լաղըմ կէլիլնէ Բէնի մուլմալթը թա-տիլ (համաուսն) իտիլիլ տիր: պիլ, սիլլէն, միլլէթ մուհաթը ասա-քիլիլն ումում սուրէթտէ թանղիլ ի-տիլիլիլիլ վէ սիւնօրա գաթար կիտէն միլլէթ մուհաթը ասաքիրի պիր գըս-միլն նիգաթիլ օրտուսուն իլէ պիլիլ-թիլիլիլիլ իսթիլիլ իտիլիլ :

Բրուսիալար, տալիլիլ ֆըրգալար ըրմըմտան իսթիլիլտէ իտիլիլ տէլիլ մէ-մուլ իթմէքտէ իտիլիլ տէ, պու իսթիլ-լիլիլ պօշա չըգաթնագ տրը: ասալիլիլիլ-լիլ կէլիլիլտէ: պիր շէլիլ մուհաթնէ հալիլնէ վազ իյլէտիկի իլլա, մալիլ օրտուլունուգ հուգուգու իսթիլիլ ի-տէնէլիլ վէ միլլէթ մուհաթը ասաքի-րիլիլն մաթտա, սալիլ գուվէթէրի երոտըմըլա չաղըրաճաղըր տրը: Ս-սալիլիլ հալ սէլալիլ տիր:

ԲԲՈՒՐՈՒ

Պու սապահ Բրուսիանըն օրտուսի-քէպիլիլնտէն աթիլիլտէ Բէնի թէլիլ-լաթլար ալա օլունմուլ տուր :

Մաեան 6 օրտուսուն, Բրուսիա գօլարընըն էնիլնտէ օլան ասաքիր տիւնքի կիւն Մարա եաղալմալար իտի-Պու սապահ ժէնլըլար Բըրմէքի, Ֆրան-սըլարը, Սաարիւրէլիլն զաղալ թա-րաֆընտա Բաթիլիլն եաղընալարտա վաղը օլան տաղըրըն իւզըրնտէ գա-լիլէ գուվէթիլիլ պիր մէվըտա ըսթ կէլիլիլ վէ տէրալ հիւսթիլէ պաշլարտը: ժէնլըլար Պարընը վէ ժէնլըլար լալիլ-լէլընաթէլիլն գօմանտալար թաճթընտա պուլունան ասաքիր, թօլիլ սիլիլիլ ալըր մալալ եէթիլիլ վէ ժէնլըլար լալիլն, գօ-մանտանըլըն տէրիւհտէ իյլէտի, շէլիլտ պիր մուհարէպէթնտէ սօնրա, ժէնլըլար

Ֆրանսարըն թուլտուլուն մէվը հիւսթ իլէ ալընտը: Ֆրանսըլ ժէնլըլար իլէ միւրալ Ռօթիլ եարալանտըլար :

Մաեան 7 օրտուսուն: ժէնլըլար լա-պէն, Սաարիւրէլիլն մէյտանը մուհա-րէպէթնտէն, ժէնլըլար Ֆրանսարըն ֆըր-գայի օրտուսունտան օլարագ պիր գալ-էիլէ էսիր եօլալմագտա տրը: Մէր-գուճան իսթիլիլն թաղիլիլնէ նէգա-րն, էնիլմիլէքտէ տէօրթ Ֆրանսըլ օրտուսուն վար տրը: Մուհարէպէթ կիճէ եարալանա տօղրու իսթիլալ պուլունա: Ֆրանսըլար կ'իր չէքիլիլէլիլտէն, շիտիլիլ սուրէթտէ թօլիլ աթալար: ժէնլըլար Ռօթիլն, ալալմալըն եէթի-լիլ գօմանտանըլըն տէրիլիլտէ իյլէտի: Ֆրանսըլ ժէնլըլար վէֆաթ իթմիլ, Պիլիլ թաղալարըն չօգ առամ թէ-լիլ օլուն, պաշլընա, գապիլիլն չօգ-զալալ իթմիլ: Ֆրանսըլար թաղա-ֆընտան չօգ առամ էօլիլ տիր :

Մաեան 7 օրտուսուն: Վէլիլիլ ալա, տիւն ալալմալ թաղիլիլ շու վէճ իլէ պիլիլիլ տիր: Ֆրագայի օրտուսուն, մարէշալ Գանրապըր վէ ժէնլըլար Ֆա-լիլիլ գօմանտալար թաճթընտա պուլուն-նան ասաքիր իլէ գուվէթիլիլ օլան Մարէշալ Մաք Մահօնա գարըն գա-ղանտըլընը մուհարէպէթնտէ, իլիլ Բրու-սիա սանաճաղը, ալթը փարէ Միթըլալէթ թաղիլ օլունան սալըրմը կիւլիլն աթար թօլար, վէ էն աղը 4000 էսիր գապթ իթմիլիլ տիր: Բօլ նալ Ֆրանսըլ ժէ-նլըլար եարալանտը, իլիլ թաղալիլտան ասալիլ չօգ թէլիլիլտէ վաղը օլունա տուր :

Հալալ 7 օրտու-

Վօրթ մուհարէպէթնտէն Սօնրա, Ֆրանսըլար կ'իր չէքիլիլիլտէ իսթիլ, թօրնու ասաքիրիլիլ, իլիլտըրնտա տուրմաթ թէլիլիլտէ իյլէտի: Պալիլ-լալար, մէղքեր շէլիլիլ գապթ իթ-տիլիլ, Ֆրանսըլար, Պիլ Էօլու իւզէ-րնէ կէրի չէքիլիլիլտէ: Վիլիլիլիլ քի-լիլն սիւսի ասաքիրի, Բէյլիլիլն ասաղընալարտա պիր չօգ միւհիլմալթը հարպիլիլ իլէ տէօրթ փարէ թօլիլ գապթ իթմիլիլտէ: Ուֆագ պիր մուհարէպէթնտէ սօնրա, Հօթըն, Սաարիլմին վէ Ֆօր-պաեա գապթ իթմիլէք :

ԹԻԻՃԱՐԻՑԷ

Անվալը օլիլիլիլ սէպէպիլիլն իլլէր ումումն տուրիլուն պիր հալտէ պուլունա մագտա աղար: Ենիլ մալիլ իւզըրնէ ասլա իլ օլմանագտա օլուպ, իսթիլիլ մա-լիլ իւզըրնէ իսթ, անագ իսթիլիլտէ թաճթընտէ իլլէն լաղըմ կէլիլիլ գաթար իշ օլմագտա տրը: Դիլիլիլ օլմագտալար ասլա իլ եաթմագտա վէ թիլ ճալար ի-սէ վէրէպիլ մալ վիլիլիլտէլիլտէն, պիւ-թիլն սաթըլար քէլիլն աղէ իլ օլմագտա տրար: Վիլիլիլ պէեան օլունան ֆիլիլիլ-լա սաթըլմագտա օլան գալիլ, չէքիլ, քի-լիլն, ուն վէ պուլուպարտան մաթտա, սալիլ մալիլիլ ֆիլիլիլ իսթիլ տիր :

Օրտու Բէնի 7 օրտու-ճիւս, 100 օրագալ, 900-920 զշ, իթմիլնէ ճիւս, 850-860 զշ, ալաղը ճիւս, 770-800 զշ, իսթիլիլ թօլ չէքիլ, գանթար, 250-252 զշ, Հօլանտա մալիլ պիլիլիլ մարագ, 243-247, իթմիլնէ մարագ, 240-243, Ֆը-րանսըլ չէքիլ, 242-243 զշ, Ֆրանսա չէլ-լէ չէքիլ, ճիւսինն կէթը 283-293: Միլան Բիլիլնէ, 400 քիլոգրամը 46-48 քիլ, իթմիլն Բիլիլնէ, պիլիլնէ ճիւս 41-43 քիլ, իթմիլնէ ճիւս 37 39 քիլ, Հիսթիլիլն մալիլ, չէլա 100 քիլոգրամը, 473-483 զշ: Մարը մալիլ, օգ-գալար, ճիւսինն կէթը, 3 իլ-3 զշ, իսթիլ-իլ օլուն, 8 իլ-8 իլ կալիլ, պիր Օման-լը իրարը, Անիլիլա թալալ, 10 իլ-11 կալիլ, չէլա պիր ալալտէ Օմանը իրա-սիլա, Անիլիլա կալը, իթիլ սանտըրը 93-100 զշ: Պիլիլ, օրագալ, 7-7 իլ զշ, գու-րու գարալիլ, 6-6 իլ զշ, թարիլն ճիւսի-նէ կէթը, 47-24 զշ, Պէլիլալ սաղըր, 435-450 զշ, գըրմըլ, պիլիլնէ ճիւս, 62-64 զշ, իթմիլնէ ճիւս, 45-50 զշ:

